

մին ձիւները տեղէ տեղ փոխադրելով
ճամբան աներեցիթ կ'ընէ : Ի աղջովին
բալխիրի կարաւան մը հասաւ պին գե-
ղը՝ որ Ծանդեան տօնին համար լագա-
դերինեմպուրկ պաշար կը տանէր, և
աս կարաւանին զլխաւորները իրենց
բալխիրներէն մէկուն մէջ, տեղ մը
շնորհեցին իրեն և ամէն իննամք կ'ը-
նէին, բայց սակայն զգեստները եղա-
նակին յարմար ըլլալով, շատ նեղու-
թիւն կը կրէր ձմեռուան սաստկութե-
նէն ու վաճառքները գոցելու փսիա-
թին մէջ կը պլուէր : Չորրորդ օրը
ցուրտը անանկ սաստկացաւ՝ որ երբոր
կարաւանը կեցաւ, Ի դաքովիայի ան-
դամները բրտացած ըլլալով ցրտէն՝ չկըր-
ցաւ բալխիրէն վար իշնել : Ի սին կա-
րաւանատունը փոխադրեցին զինքը,
մարդկանց բնակութենէ՝ զրեթէ երե-
սուն մղնն հեռու կղղիացեալ իջևան մը,
որ միանգամայն ձէալընթաց ձիերուն
կայանքն էր : Դեղացիները տեսնելով
որ մէկ այտը սառեր էր՝ ձիւնով շփե-
ցին ու ամենայն իննամք տարին վրան,
բայց բացարձակապէս չուզեցին անկէ
առաջ տանիլ զինքը և ցուցըցին իրեն
թէ մեծ վտանգի մէջ կը զնէր ինքին-
քը՝ ուզելով առանց մուշտակի անանկ
խիստ ցրտով ճամբորգութիւն ընել՝ որ
հետզէտէ ալ պիտի աւելնար : Ի դաս-
քովիա սկսաւ լալ սաստիկ՝ մտածելով
որ այսպիսի յաջող ասիթ մը և ասանկ
զինքը տանող բարի անձինքներ ուրիշ
անգամ չէր կրնար գտնէլ : Ուրիշ կող-
մանէ ալ կարաւանատան զլխաւորները
զինքը հոգալու պատրաստականութիւն
չէին ցուցընէր, և ամենայն ջանք կ'ը-
նէին որ երթայ որոնց հետ որ եկած
էր : Աս տագնապողական հանգամա-
նաց մէջ լագագերինեմպուրկ երթա-
լու յոյսը բոլորովին կտրելով, խուցին
մէջ մէկ անկիւն մը քաշուած դառն
ցաւոց մէջ ընկղմած կը կենար :

ՔՍԱՎԻՔ ՏԸ ՄԷՍԴՐԸ

Կը շարունակուի :

Կոմսն Եկաէրուտ .

Տարւոյս սկիզբները գերեզմանը փա.
կուեցաւ Խորոպիս քաղաքագէտ պաշ-
տօնից երիցագունին վրայ, որ դարուս
առաջին կիսոյն պատմութեանը մէջ
մեծ էջ մը կը գրաւէ : Ուստից կայ-
սերութեան գիւանադպիրն Կարոլոս
Ուոպերգոս կոմս Ակսէլրոտ մեռաւ 'ի
Ինեցրպուրկ մարտի 22^ն Ապքոն ծագ-
մամբ ազնուական տոհմէ էր, որուն
սկիզբը շատ հին ըլլալով ինչուան տաս-
ներորդ դարը կ'ելլէ . բայց աս ցեղին
կանոնաւոր յաջորդութիւնը 1318 ա-
մէն կը սկսի : Այս տունը երկու Ճիւղ
կը բաժնուի, մէկն Արայինէն լուսա-
րուցըն, միւսն Երէնցիքին . երկուցն ալ
կաթուղիկէ կրօնքը կը դաւանին, և
կոմսի տիտղոսն ունին, զոր Յովակի և
Դերմանիոյ կայսրն՝ իրենց պարգեց
յամին 1710 : Կրտսեր Ճիւղն, այսինքն
Երէնցիքին Լիվոնիա հաստատուեցաւ
Կատարինէ Բնն ատենաները, և այս դա-
րուս սկիզբէն 'ի վեր այս ընտանիքը
իննամեցած է Տըրուդ-Վէչէրինէ տանը
հետ . որ մեր օրերն անուանի եղաւ
Դալմանիոյ մեծարգոյ արքեպիսկոպոսով
մը, և որուն մէկ անգամն ալ կ'ըսուի
կոմս Տըրուդ-Վէչէրինէ 'Նէսէլբոր Ու-
խէնլուայն :

Կարոլոս-Ուոպերգոս կոմսին հայրն
եղաւ Ապքիմիլիանոս-Յուլիոս-Դո-
լիմոս-Ժրանկիսկոս, կոմս Ակսէլրոտ,
որ ծնած էր յամին 1724, և Կատարի-
նէ Բնն ծառայութեան մէջ մտնելով
յամին 1780 անոր կողմանէ զեսպան
գնացած էր 'ի Լիսպոնա, յամին 1790
'ի Պիեռլին, ուր կեցաւ ինչուան 1794,
և մեռաւ 8 մարտ 1810 'ի Ֆրանց-
Փորդ առ Ուայնիւ : Լր մայրը, Լուիլ
Կոնգարտ զաղղիացի էր : Կարոլոս-Ուո-
պերգոս Ակսէլրոտ, որուն ծննդեան
Ճիւղ թուականն իբր գաղտնիք մը
ծածկեցին և քանի մը կենսագիրներ
զայն ինչուան 2 սեպտ . 1755, հանեցին,
ծնաւ չե թէ 'ի Լիվոնիա, ինչպէս ո՛
կ'ըսեն նոյն կենսագիրք, այլ Լիսպո-
նայի ծոցը զմնուող անգղիացի պատէ.

ռազմական նաւու մը մէջ, 14 դեկտ. 1780: Ուստինքը փառաւոր կերպով մնցրնելէն վերջը, պատանին՝ Ա, էսէլոտ զինուորական վիճակ մնաւ և պաշտօնակալութեան չնորհագիրն ընդունեցաւ կայսերական թիկնապահաց մէջ. բայց շատանալով իր այս առաջին վիճակն՝ զինուց ծառայութիւնը թուց ու քաղաքագիտութեան մէջ մը տաւ, ուր իր հայրը կը փայլէր փառօք: Հետզիտէ արբանեակ եղաւ Ոյուսիոյ դեսպանատան՝ ի Բարիզ յամին 1800, և յամին 1802 ՚ի Պեոլին՝ ի Շ գուգկարտ. և յամին 1805 դեսպանութեան ատենադպիր եղաւ լա հե, յաջորդ տարին ալ գործուկատար նոյն քաղաքը, և Պիտիդի հաշտութենէն վերջն ալ դեսպանութեան խորհրդական՝ ի Բարիզ:

Վրդէն իրեն կարգէ գուրս յարմարութիւնը գործառնութեանց, անբաւեանոթութիւնքն, և գժուարագիւտ թափանցողութիւնն ու կորովամտութիւնը, իրեն վրայ դարձուցեր էին Շեքսանդր կայսեր մտադրութիւնն, որուն վերջին աստիճանի համարմունքը և վստահութիւնը ստացաւ, յաջողութեամբ կատարելով զանազան կարեր պաշտօններ և ՚ի վեր հանելով լաբուդոն առաջնոյն քանի մը գաղանի դատրաստութիւններն: Վրդի գորդիթուլին մէջ, ուր երկու կայսերք եւրոպական տիրապետութիւննին ամժնելու վրայ խօսեցան, հոկտ. 1807, և ուր բաժնուեցան մէկմէկէ գոյքով գուցէ առ երեսս, ՚ի էսէլոտ տան շատ վաստըկեցաւ իր տիրոջը համարմունքը և իր ընթացիւքն արտանի եղաւ կառավարութեան խորհրդներուն մէջ այն գերագոյն աղեցութիւնն ունենալու զոր ինչուան էնացը յետին օրերը պահեց: Շայստերը Պաղպիոյ և Ոյուսիոյ մէջ զած յարաբերութիւնքը երթալով լը նուազէին, բայց քաղաքագիտութիւնը մեծամեծ ձիգն կը թափէր մօռալուտ գժութեան մը առջևուն առելու համար: Վայս հաշտարար քա-

զաքականութեան ներկայացընողն էր ՚ի Աարիզ կոմնն՝ Ա, էսէլոտ, Պառագին իշխանին հետ որ գեսպան էր: Այս այս ներկայութիւնն այնպէս կարելոր եղաւ, որ երբ Շեքսանդր կայսրը զինքն ետ կանչեց, շատ անգամ գաղղիական կառավարութիւնը խնդրեց անոր Աարիզ կենալը, իբր միջոց մը ամէն վէճ մէջ տեղէն վերցընելու: Աաբուկոն պարզապէս յայտնեց իր միտքը Շեւանսոյէվ հազարապէտին, որ Ոյուսիոյ կարսեր անձնապահապէտն էր, և ըստ անոր թէ՝ ՚ի էսէլոտ կոմնը կրնար վերջացընել այն վէճերն՝ որ երթալով կը զայրանային: ՚ի էսէլոտ կոմնը Պաղղիա չխըրկուեցաւ, և Ոյուսիոյ պատերազմը ծագեցաւ, բայց անկէ ՚ի վեր կոմնն իր երկրին քաղաքագիտաց առաջին կարգն անցեր էր:

Վիշ ատենէն մասնակից եղաւ այն գործառնութեանց, որ Եւրոպիոյ պետութեանց ամէն խորհրդարանաց մէջ՝ Պաղպիոյ գէմ զինեցին ահաւորագոյն նիզակակցութիւնը: Հետ գործակցելու 19 մարտ 1813, Պրէսլաւի դաշնաց, որ լրումն էր նախընթաց փետրուարի 16-ին Վրալիշի մէջ հաստատուած դաշնագրութեանն, և որով ՚ի գլուխ ելաւ Վրուսիոյ դաշնակցութիւնը Ոյուսիոյ հետ, ՚ի էսէլոտ ստորագրեց 15 յունիսի ՚ի Ոյայիսէնպախ Վնդղիոյ պաշտօնէին Պէթհգարդ լորտին հետ այն դաշնագրութիւնն՝ որ կը պայմանէր դրամական նպաստներն և ուրիշ որ և իցէ օգնութիւնները զոր իրենց կառավարութիւնքն իրարու պիտի մատակարարէին փոխանակաւ Պաղպիոյ գէմ պատերազմի ժամանակ: Վրակայի ժողովոյն մէջ, ուր պարոնն Վնդղէդ արտաքսապէս իրը լիազօր գործակալ կը նստէր Ոյուսիոյ կողմանէ, առաւելապէս ՚ի էսէլոտ կոմնն եղաւ, որ Ոյէգդելուիք իշխանին հետ ուղղակի գործելով, շարժեց զլէստրիա՝ Պաղպիոյ գէմ ինքը զինքն յայտնելու և կարգաւորեց ամէն կարևոր կէտերն այս նոր վնասողական և պաշտպանողական դաշնակցութեանը, զոր վերջապէս

վաւերացուց յաջորդ սեպտեմբերի 9^{են} թիւքլիցի մէջ ստորագրուած դաշն, և որ պատճառ եղաւ ուրիշ երկու նոյնափափառանութեանց, որ ստորագրուեցան նոյն օրն Առուսիոյ ու Շչոտրիոյ մէջ, և Առուսիոյ ու Շարուսիոյ մէջ:

1814 տարւոյն պատերազմին ժամանակ, Աէսէլրոտ Շցեքսանդր կայսեր հետ գնաց 'ի Գաղղիա, և մարտի առաջին օրը Շօմինի մէջ Խնդղիոյ, Շարուսիոյ և Շչոտրիոյ պաշտօնեից հ'ետ ստորագրեց այն հռչակաւոր դաշնաց, որ ըսուեցաւ ժառապատիկ դաշնակցանունք: Երաքը երեք ոստիկանաց մէկն եղաւ (միւս երկուքն էին (Ճրօֆ և Շար կոմսերն), որ մարտի 30^{ին} 31^{ին} գիշերը՝ Առակուզայի դուքս՝ Վարմնն մարդախտին հետ կարգի դրին Շարիզու անձնատրութեան պայմաններն: Շյա անձնատրութիւնս երկրորդ օրն եղաւ և անկէ ետքը թէ և Աէսէլրոտ կոմն առջիւերան՝ աբոլէոն առաջնոյն անձին դէմ ատելութիւն չունէր, ինչ պէս իր քաղաքագէտ ընկերակիցներէն մէկն Շոծծոյ-տի-Պոսոկոյ, սակայն միտքը շրացաւ ձեռք բերած յաղթանակին անյուսալի փառաւորութեամբն, և հաւան գտնուեցաւ այն կողմնակցութեան թախանձանացն, որ Գալլէյրան իշխանին առաջնորդութեամբը Պուրպոնեանց վերստին հաստատութեանը կը ջանային: Խոր համար շարագրեց Շցեքսանդր կայսեր հռչակաւոր յայտարարութիւնը՝ ի նը պաստ հին ցեղապետութեանն, և այն շափառութիւնը ի ակնածութեամբ որով ոռւս քաղաքագէսն յայտնեց իր տիրոջը դիտաւորութիւնները մասնաւոր կերպով ձեռնտու եղաւ ապահովելու Շցեքսանդր կայսեր ծանրակշիռ ազդեցութիւնը թէ դաշնակից պետութեանց և թէ Գաղղիացւոց ազգին վրայ: Շարիզու անձնատութեան Շասգիէ, որ ոստիկանութեան նախագահի դըժուարին պաշտօնն ունէր, ծանուցագիր մը ուղղեց, յորում կը հրաւիրէր զինքը ազատութիւնը տալու այն ամէն

անձանց որ բանտարկեալ էին Պուր պոնեանց ցեղին կողմնակից ըլլանուն համար, որոնց մէջ կ'իմանար Պի. Ա. Ռէն և Պ. Արէմակէրկ, Գառլոմիէի, ըլնակիչքը որ բանտարկուեցան 'ի Առըն Պիելագիա, դաշնակից զօրաց վրայ կը բակ ընելն արգիլելնուն համար իրենց երկրին մէջ: Առաջ ուրիշ ծանուցագրեն, յայտարարութիւններն, դաշնագրեն և ուրիշ պաշտօնական գըրուածներն, որ այն ժամանակն հրատարակուեցան Շցեքսանդր կայսրէն կամ դաշնակից տէրութիւններէն ամէնն ալ Աէսէլրոտ կոմնին ստորագրութիւնն ունէին և մեծաւ մասամբ իրմէ շարագրուած էին:

Հետ Շարիզու դաշնագրութիւնը ստորագրելու ռուս քաղաքագէտը շուտ մ'ելաւ Գաղղիայէն: Շցեքսանդր կայսեր մատերիմն ու պաշտօնական գործին ըլլալով՝ Ա ենայի ժողովը գնաց և կարգէ գուրս գործունէութիւն ցուցընելով մասնաւորապէս նշանաւոր եղաւ այն եռանդեամբ որով առաջ տարաւ Գերմանիոյ ապագայ դաշնակցութեան վերաբերեալ գործառութիւններն: այս դաշնակցութեան շատ կը բաղձար Շցեքսանդր, ըստ որում կը տեսնուի այն ծանուցագրէն, զոր Աէսէլրոտ ուղղեց, 11 մայիսի 1814, աւստրիոյ և բրուսիոյ գետապաններուն, և որ կը բավանդակէր թէ “ Լայսլն իր տէրը՝ ուրախացեր էր յետ վերագարձի ընդհանուր խաղաղութեան՝ տեսնելով Շէրմանիոյ ժողովրդոց և իշխանաց հաւանին այն զրութեան կարևորութեանը՝ որ զիրենք ապահովցընէ առանձնական դրից վնասակար հետեւանքէն, և թէ ինքը տրամադրեալ է իրենց օգնելու կրցածին չափ այն ձեռնարկութեան գործադրուելուն,,,: Եւ յիրաւի, Շցեքսանդր կայսրն և իր պաշտօնեայն մեծապէս ձեռնտու ըլլալ կը թուէին այս մեծ գործառնութեանս: Շչոտրիական լրագիրներն իմացուցին նաև այս պարագայիս մէջ թէ Աէսէլրոտ կոմնը ծայրագոյն աստիճանի իր տիրոջը վլատահոյթիւնը տալու այն ամէն

այխատանքով պաշարուած էր՝ որ ամենին ժամանակ չէր գտներ մասնաւ կից ըլլալու արքունեաց մեծամեծ հանդիսիցը : Դարձունեայ անդամներէն մէկն եղաւ այն ժողովոյն՝ որ սահմանուած էր ընդհանուր Դաշնակցութենէն սե գերեաց վաճառքին դէմմիջոցներ գտնելու համար . և 31 դեկտեմբեր 1814, Ինգղիոյ, Շատրիոյ և Ռուսիոյ լիազօր պաշտօնէից ուղղեց այն հոչակաւոր ծանուցագիրն, որուն վախճանն էր Եհաստանի բաժանմունքը և Ապօսի գաւառներուն Շատրիու անցնիլն :

Կը շարունակուի:

Սար-երգ:

Վիրիկէի եղերքը Շարեյուսոյ ըսուած զլուխն կամ Արն կամ Հրուան դան, այնքան անուանի է յաշխարհազրութեան մէջ, որ միայն զլուխ կամ Ապրուելով անիկայ կ'իմացուի. այսպէս Ապ-Կրդ (Kaplied) կ'անուանէ Դերմանացի հեղինակ մը իր հայրենակցաց ոմանց դէպ յԱփրիկէ գաղթական երթալուն վրայ երգած մնաք բարովս : Դու թէ կ'ուզես քու հայրենեացդ լրայ դարձուր քանի մը անուն փոխել:

Հապա եղբարք քաջք, մի դողաք, խոմէ ըսէլ բարով մընաք...
Վհ, մեր սըրտին ինչպէս ծանր է, հոչպէս ծանր, ոհ, մինչ յԱփրիկէ նցիլ երթալ ծոլ ու ցամաք:
Ահաւամիկ խումք սիրելեաց լաղէն կու գան ի չորս դիաց.
Հյաշափ քաղցրիկ կապեր կարել.
Արմանիս թողուլ ենել.
Խանր է մընաք բարով ըսէլ:
Ծերունի ծնողք լիրջն անդամ
Խողողալով մզ ձեռք կու ան:
Իրկէն եղբարք, քորք, բարեկամ.

Ամէնք լրուն, ամէնքըն լան:
Երեսնիս գոյն պատէ մահուան:
Տես, ինչպէս հոս բարեկամին
Վկալը պլուած իր միրելին՝
Կ'երթամ թողուս, կ'ըսէ, անդարձ . —
Հեկեկալով սիրալն կոտրած
Նա չիկրնար տալ պատասխան:
Լսեցէք... ինչո՞ւ այդպէս շուտ շուտ՝
Ճամբու կանչես, թմբուկդ անդութ.
Մընաք բարովս արդէն ծանր էր,
Նըման արզու զմեզ լացընէր.
Հարկ է ուրեմն որ հեռանանք:
Բարով մնացէք, ո՛վ բարեկամք.
Թերեւս վերջն բարեւ կու տամք:
Բայց մեր սէր չէր քիչ ատենուան,
Այլ մընալու ի յափատեան.
ԶԱստուած ամէն տեղ կու գտնամք:
Դեռ չըթողած ըզԴերմանիկ
Ասնունք ափով պատնենք զհողիկ.
Փոխանակ քու հացիդ ջըրիդ
Գու մեզ ցուցած հազար խնամքիդ,
Ո՛վ ցանկալի մեր հայրենիք:
Թէ անհամեր ալիք ծովին
Ըզմեր նաւերս քըշեն տանին,
Քըշունք նաւենք երթանք յառաջ.
Հոս այլ կայ, հոն այլ կայ Աստուած,
Որ չիթողուր ըզմեզ ձեռաց:
Երբ տախաձեւըն հրուանդան
Կապոյտ ամպէն գայ յերեւան,
Ձեռք ձեռքի տանք, կանչենք եղբարք,
“Ահա հասանք, ահա ցամաք”.
Թող սարսի նաւն ոտքերնուս տակ:
Եւ երբ զնուուր ու զօրավար
Կաւէն ցամաքն ցամաքն ի վար,
Ուրախութեան ձայն մը հընչէ
“Եղբարք, հասանք, ահա ՚Փրիկէ”:
Ամէնքն երգեն ու բռնեն պար:
Կրեւ Գերմանիք կտրիճ ընտիր
Ապրինք յօտար հեռու երկիր.
Լըսեն տեսութ, լըսողն ըսեն՝
Թէ Գերմանիք լաւ մարդիկ են,
Ունին աղէկ սիրտ եւ հանձար:
Եւ երբ իրմեմք Յուսոյ-սարին
Երկնահամիկ աղնիւ դինին,
Բզմեզ յիշենք հառչենք ու լամք
Ո՛վ հեռացեալ մեր բարեկամք.
Խառնի արցունքս ի մեր բաժկին:

1. Սեղանի ձեռվ տափակ է Բարեյուսոյ լերան
Գլուխն կամ հրուանդանն :